



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ԳԱՐՈՒՆՆԵՐ ԿԱՆՎԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ  
Բ. ՇԱՐԲ

ԹԻԻ 2

Փ Ո Ք Բ Ի Կ    Հ Ո Վ Ի Ի    Գ Ի Տ Ո Ի Ն Ը



Թարգմ.

Յ. Գ. ԱԹԱՆԱՍԵԱՆ



85

Գ-89

1931

Տպարան և Գրատուն «Իրավաստ»  
ՅՐՈՒՄՈՍԱ

28.08.2012

360

ՆԱԽԱՐԱՆ

Վարանթէն ժամըրէ Տիւփայի կեանքը զեզեցիկ դաս մըն է քաջասրտութեան, համբերութեան, կամքի և պատուաւորութեան:

Այն տղաք որ վհատած են, որ չունին իրենց վրայ վստահութիւն և աշխատանքի ճաշակ, պէտք է կարգան այս պատմութիւնը, տեսնեն թէ խեղճ փոքրիկ հովիւ մը անվհատ աշխատանքով ի՞նչպէս յաջողած է հասնիլ բարձր դիրքի մը, որպէսզի իրենց սրտին մէջ վերածննդ յոյսն ու եռանդը:

35.  
99-89

6 NOV 2012



պջ

1. — ԱՆԽՈՂԵՄՈՒԹԵԱՆ ՄԸ ՀԵՏԵՒԱՆՔԸ

1  
2  
3  
4  
5  
6  
7  
8  
9

«Ուրեմն, սիրելի՛ վարանթէնս, չկրցա՞ր այս զիւղին մէջ մէկուն քով մտնել:

—Ո՛չ, պարտն ուսուցիչ, դիմեցի ըրոր ագարակապաններուն ու կալուածատէրերուն, անոնք զիս վաճառեցին բրտորէնս Հիմա, երբ խեղճ մայրս այնքա՞ն պէտքեր ունի և պէտք է իրեն օգնութեան հասնիմ, անապաւէն մնացած եմ:

—Վրադ շատ կը ցաւիմ, որովհետև դուն այս դպրոցին ամենահյուս և ամենաուսումնասէր աշակերտն ես: Ձեմ հասկնար թէ շատ անմեղ պզտիկ չարաճճիութեան մը համար ի՞նչպէս քու տէրդ քեզ վռնտած է:

Ո՛հ, այո, ես չէի ուզած դէշուսթիւն ընել:

—Հիմա ի՞նչ պիտի ընես: Մօտակայ զիւղի մը մէջ պէտք է գործ փնտռել:

—Բայց այն ագարակապանները, որ հոս զիս կը վաճառեն, ինձի դէմ պիտի խօսին և պիտի չյաջողիմ տեղ մը տեղաւորուիլ: Այս երկիրը, պափ. 4. Գ. 1

տերազմէն ու անօթութենէն դատարկուած, մեծ  
թշուառութեան մատնուած է, սկսող ձմեռն այ  
կ'երևի թէ շատ խիստ պիտի բլլայ, կը կարծեմ  
որ աւելի լաւ է երթալ լաւագոյն կլիմայ ունե-  
ցող գաւառ մը, ուր կարենամ դիւրութիւնով  
ապրուստս շահիլ՝ աշխատելով ամբողջ տարին:  
Պարո՛ն սուտեցիչ, կը հաճի՞ք ինձի ըսել, աւելի  
տաք, աւելի բարեբեր և աւելի հարուստ ուրիշ  
երկիրներ չկա՞ն:

—Ապահովադէս, սիրելի Վալանթէնս, հա-  
րաւի գաւառները Շամբաներէն աւելի նպաս-  
տաւոր են, արեւը հոն աւելի տաք է, ձմեռները  
կարճ են և նուազ խիստ, բայց շատ հեռու են  
և քեզի այէս անարժաթ տղայ մը չի կրնար այդ  
ճամբաները կտրել՝ տեղ մը տեղաւորուելու  
համար:

—Ա՛խ, պարո՛ն սուտեցիչ, քանի որ ասկէ  
լաւագոյն երկիր կայ՝ կ'ուզեմ հոն երթալ: Ե-  
ռանդով պիտի աշխատիմ և պիտի կրնամ առ-  
նուաղն մօրս քիչ մը զբամ զրկել՝ զայն անօ-  
թութենէ փրկելու համար:

—Ինձ՝ զձ տղայ, եթէ կարողութիւն ունենա-  
լի՝ ինքզինքս երջանիկ պիտի համարէի՝ քեզի  
օգնելով, բայց ես այ հազիւ կրնամ օրէ օր սպ-  
րիբ Գնա՛, ինչպէս ըսի, մօտակայ դիւզերը, կա-  
րելի է կը գտնեն կարեկէրց-ժարդ մը որ քեզի կը  
վստահի իր հօտին պահպանութիւնը: Եթէ իմ

խօսքս անցնէր՝ պիտի ըսէի թէ ի՛նչպէս գոհ եմ  
քու հնազանդութենէդ ու աշխատանքէդ: Անոնք  
որ քեզի հանդէպ լաւ վերարեւուած են՝ ոչ մէկ  
ատեն պիտի զզջանա՞ն:

Իր սուտեցիչին հետ այսպէս խօսակցող տը-  
գան կը կոչուէր Վալանթէն ժամբրէ Տիււլար:  
Ան ծնած էր 1695ին Ֆրանսայի Շամբաներ գա-  
ւառին մաս կազմող Թոննէրի հիւսիսային կող-  
մի Արթոնէյ պղտիկ գիւղին մէջ: 14 տարեկան  
էր ան, որովհետև այս խօսակցութիւնը տեղի  
կ'ունենար 1709ի սոսկալի ճմբան նախօրեակին:  
Վալանթէնի հայրը, խեղճ հողագործ մը, քանի  
մը տարի առաջ թշուառութեան մէջ մեռած էր՝  
թողլով իր այրին ու որդին խոր վիշտի մէջ: Լի  
մտացիութիւնով ու կորովով, փոքրիկ Վալան-  
թէն ամէն բանէ առաջ կ'ուզէր իր մօր ապ-  
րուստին օգնել: Իր փոքր տարիքին մէջ զիմած  
էր հօտեր ունեցող ազարակապաններու անսնց-  
մէ մէկը գթալով անոր վրայ իր ծառայութեան  
մէջ առած էր զայն՝ անոր յանձնելով իր հընդ-  
կահաւերուն պահպանութիւնը:

Վալանթէնը լաւ եղանակին միայն կը ծա-  
ռայեցնէին Ձմեռը ան կը զառնար իր մօր մօտ  
և այն առևն կրնար զպրոց երթալ: Այս թուա-  
կանին դպրոցը բաց կ'ըլլար միայն ճմբան ամե-  
նախիստ երեք ամիսներուն: Իսկ ամառը կը  
դոցուէր, որովհետև բոլոր տղաքը իրենց ամե-



նախափուռէ տարիքին մէջ իսկ զաշտային աշխատանքով կը գրադէինու Վալանթէն տիպար զպրօցական մըն էր, ոչ մէկ դասէ կը բացակայէր, և, որովհետեւ ժողովրդապետը և ուսուցիչը իրեն քանի մը գիրք տրամադրած էին, ան ամառն ալ կը կարդար՝ ձմեռը սովորածը շմուռնալու համար:

14 տարեկանին ան գիտէր շատ լաւ կարդար, քիչ մը գրելու և հաշուելու այսինքն այն բոլորը՝ որ այն ատենները գիւղի այսպիսի աղքատ վարժարանի մը մէջ կարելի էր սովորել:

Տեսանք որ ուսուցիչը պզտիկ շարաձճիութեան մը մասին խօսած էր՝ որով տղան յանցապարտ եղած էր ի՞նչ բանի մասին էր:

Իր ընկերներէն մէկը օր մը կ'ըսէ իրեն.

«Կ'երևի որ հնդկահաւերը կարմիր գոյնը չեն սիրեր, կ'ահաբեկին ու կը խրտչին անկէ:

— Ինչո՞ւ համար այս գոյնը և ոչ ուրիշ մը հարցուց Վալանթէն:

— Կարելի է արիւնի գոյնը ըլլալուն համար:

— Է՛հ, իմ հնդկահաւերս շատ հանդարտ են և ոչ մէկ գոյն զանոնք կը խրտչեցնէ: Եկո՛ւր, ես քեզի ցոյց պիտի տամ որ կարմիրը անոնց վախ պիտի չազդէ:»

Ու կարմիր ասուրի կտոր մը առնելով իր հնդկահաւերէն մէկուն վիզը կապեց: Գհնդանին իսկոյն կատողեցաւ, ան այս վնասակար մանեա-

կէն աղատիլ կ'ուզէր, կատաղօրէն թաւալեցաւ, յետոյ, սակայն, թռիլ սկսաւ՝ վտանգէ մը փախելու պէս, վերջապէս ուժը սպառելով անկնդան գետին ինկաւ:

Սկիզբէն իսկ փոքրիկ հովիւը իր սխալը հակեցած և ջանապած էր հնդկահաւին վրայէն հանել անոր սոսկութիւն առարկայ ասուրի կրտորը, բայց անոր թռելու շարժումը արգելք եղած էր:

«Աւա՛ղ, տէրս ի՞նչ պիտի ըսէ, բացապանջեց տղան սոսկութեամբ:

— Դուն իրեն պիտի բուս որ հնդկահաւը կռուեցաւ ու միւսներուն կողմէ սպանուեցաւ, խորհուրդ տուաւ ընկելը:

— Ի՛նչ, ստախօսութիւն պիտի ըլլայ Առաջին օխայ մը գործած եմ, չեմ ուզեր ստելով զայն ծանրացնել: Համարձակօրէն պիտի պատմեմ ինչ որ տեղի ունեցած է:»

Երբ հօտը ագարակ դարձաւ, գիւղացին համբոց հնդկահաւերը, ինչպէս կ'ընէր միշտ:

«Հնդկահաւ մը կը պակսի, գօչեց ան, ի՛նչ ըրիր:»

Վալանթէն, բոյրօրովին զոգայով, խոստովանեցաւ գործած սխալը: Կատաղի ագարակապանը գաւազանի հարուածով ծեծեց զայն ու իր տունէն վռնտեց պռուշով:

— Կորսուէ՛, ոտքդ անգամ մըն ալ հոս չդնես տ

Գծրազդ տղան տխուր վերադարձաւ իր մօր մօտ, որ շատ վրդովուեցաւ անոր այսչափ կանուխ դառնալը տեսնելով:

— Ի՞նչ ունիս, սիրելի վալանթէնս, հարցուց անոր, հիւա՞նդ ես:

— Աւա՛ղ, ո՛չ, պատասխանեց հովիւը լալով, տէրս զիս ծեծեց, յետոյ վա՛նտեց՝ արգելելով ինձի ազարակ մտնելը:

— Ուրեմն դուն ծանր յանցանք մը գործած ես, աղաս, այսպիսի ծանր պատիժի մը ենթարկուելու համար:

Վալանթէն մօրը պատմեց իր սրկածը՝ առանց ոչ մէկ մանրամասնութիւն պահելու:

Երեզ մայրը զայն կշտամբելու քաջութիւնը չուէնցաւ, որովհետեւ տղան հորդահոս արցունք կը թափէր և իր զղջումը անկեղծ էր:

«Հիմա ի՞նչ ընեմ, ես քիչ մը դրամ չահելով ու ամէն շարժու քեզ բերելով ա՛յնքան երջանիկ էի, ըսաւ տղան»

— Մխիթարուէ՛, պատասխանեց մայրը, ուրիշ ազարակապաններ ալ հօտեր ունին, յաճախ դանոնք պահպանելու համար հովիւի պէտք ունին, կ'երթանք կարեկցութիւնը խնդրել անոնց՝ որ լաւ կը ճփնչուանք, դուն կ'առաջարկես անոնց ծառայութիւնը, հաւանաբար ուրիշ տեղ մը կարելի կ'ըլլայ գտնելը»

Բայց ի դժուր խեղճ կիներ և իր սրղին կը

ներկայանային բազմաթիւ ազարակներ Գիւզացիները, գրգռւած վալանթէնի նախքին տիրոջմէն, չէին ուզեր իրենց քով առնել:

«Այո տղան գէշ վարք ունի, իր տէքը լաւ բրած է զինքը վա՛նտելով, մենք չենք ուզեր մեր հօտերը վատակիլ պահապանի մը՝ որ այնքան գէշ կատարած է պաշտօնը Կորսուեցէ՛ք»

Ուսուցիչին հետ եզամ խօսակցութենէն յետոյ, վալանթէն յուսահատած որ իր երկրին մէջ պիտի չկրնայ դորձել, սգոշեց բազդ փնտուել ուրիշ տեղ:

«Սեղճ մայր, ըսաւ ան օր մը, չեմ կրնար երկար տանն քու վրայ դեռ ըլլար հոս ոչ ոք կ'ուզէ զիս իր ծառայութեան մէջ առնել, քիչ ատենէն պատառ մը հաղ իսկ պիտի չուենանք: Պէտք է որ ես իմ ապրուստս հոգամ՝ ու քեզի ալ օգնեմ»

— Ա՛խ տղաս, այդքան փոքր ո՞ւր երթալ կ'ուզես Գուն Երթոնէյէն երբեք դուրս ելած չես, պիտի կորսուիս ձիւնով ծածկուած ճամբաներուն վրայ Գիշ եղանակը կը մտնենք, ոչ մէկ աշխատանք պիտի կարենաս դտնել և ամէն զուտ առջնդ դոց պիտի տեսնես»

— Ես ուսուցիչիս խորհուրդ հարցուցած եմ, ան ինձի բտու որ հարաւային կողմը երկիրներ կան ուր ձմեռը այնքան խիստ չէ, հոն ես աւելի զիւրութիւնով պիտի կարենամ տեղ մը

մտնել և ոչ միայն ապրելու միջոց պիտի ունենամ, այլ նաև քեզի ալ դրամ պիտի զրկեմ»

Ամէն օր Վայանթէն մօրմէն կը խնդրէր որ մեկնելու հրաման տայ, բայց մայրը չէր ուզեր իր մատաղատի տղէն բաժնուելու Այսուհանդերձ իրենց նեղութիւնը այնքան ծանրացաւ որ վերջապէս ստիպուեցաւ արտօնել

«Այլևս գիւղի բնակիչներուն վրայ յոյս կարելի չէ դնել, ըսաւ ան, բոլորն ալ մեզի պէս դժբաղդ են Կարնի է որ, տղաս, ուրիշ տեղ այստեղէն պակաս տառապիս Գինա՛, կրնաս գրտնել գործ մը որ առնուազն քեզի հաց մը կերցընէ: Գալով ինձի՝ ես պիտի ջանամ կրցածիս չափ գործ ճարել Թիշտ եղիւր խոհեմ, պատուաւոր և երկիւղած, և Աստուած քեզ պիտի չլքէ:

— Քու բարի խորհուրդներուդ պիտի հետեւիմ, մայրիկ, և գործ մը գտնելուս պէս՝ վաստակիս մեծագոյն մասը քեզի պիտի զրկեմ:

Խեղճ տղան շատ արցունք թափեց բաժնուելով իր մօրմէն՝ որ իր ցաւէն հազիւ կրնար կենար Այսուհանդերձ ան մնաց խիզախ և հաստատամիտ, որովհետև կը զգար որ իր մեկնումը բացարձակապէս անհրաժեշտ էր, և իր ապագային վրայ լիայտու էր

## 2.— ԵՒՆԸՐ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՎԱՅՐԿԵԱՆ ՄԸ

Վայանթէն այն ատեն ոչ մէկ աշխարհագրական ծանօթութիւն ունէր, ան բնագործն ուզողուեցաւ ղէպի ծագող արևը, իրեն բոսձ էին որ Արևելքի և Հարաւի երկիրները Շամբաներէն աւելի բարեբեր էին Ան գնաց գիւղէ գիւղ՝ առաջարկելու իր ծառայութիւնը և դառնելու պատրաստան մը ցուրտին դէմ՝ որ անտանկի էր դարձած: Զիւնը առատօրէն կը տեղար և ան հողիւ կրնար որոշել ճամբաները, թշուառութիւնը սամեուրեք սոսկալի էր, ոչ ոք կրնար անոր գործ տար, բայց միշտ կու տալին զիշերուան պատասպարան մը և կտոր մը սև հաց:

Երբոր իրիկունը ան կը ներկայանար մեկուսի տան մը դուռը, շուները խկոյն կատաղի հաչիւնով իր ներկայութիւնը կը յայտնէին, բայց այս ատենները մարդիկ զթասիրտ էին, այնպէս կը թուէր որ հանրային թշուառութիւնը սիրտերը աւելի զգայուն դարձուցած էր և ոչ մէկ ադարակապան չէր ուզած վռնտել խեղճ մուրաքիկը՝ որ կու գար օգնութիւն ուզելու:

«Ո՛վ է ան, կը հարցնէր գիւղացիին»

— Խեղճ տղայ մը որ ձեզմէ կը խնդրէ կըտոր մը հաց և գիշերուան համար տեղ մը»

Այն ատեն դուռը կը բացուէր

«Մտի՛ր, տղաս, կ'ըսէր տանտէրը, տակաւին»

մեր սեզանը և կրակարանին առջև քեզի համար տեղ մը կայ, իբր անկողին պիտի ունենաս չտեմարանի խոտրս»

Վարանթէն ընտանիքին մէջ կը նստէր և կերակուրէն յետոյ ամէն ոք կը հարցնէր իր ճամբորդութեան նպատակը:

«Ո՛վ ես, ո՞ր տեղէն կու գաս, ինչո՞ւ գիւղը թողած ես»

Տղան այն ատեն կը պատմէր իր անուր պատմութիւնը, և ամէն ոք կը մխիթարէր գինքը: Աստուծոն ան կը սկսէր իր թախառաչձիկի ճամբան, ունենալով հացի կտոր մը որ բարի ագարակագանուէին ստնկուցած կ'ըլլար անոր ատարակին մէջ:

«Քինա՛, տղաս, կ'ըսէր ան, Աստուած հետք»

Երբեմն Վարանթէն ագարակը պանն'երուն ծառայութիւն կ'ընէր, և նայնիսկ որ մը ան փրկեց ագարակ մը փորձանքէ մը որ զայն պիտի տւերէր: Կէս գիշերին ան ալմուղաւ վառարանէն եկող արկածի ճարձատիւններէն, որուն պատերը չտեմարանէն կ'անցնէին: Ան խսկոյն երաւ և տեսաւ բոցեր՝ որ դուրս կ'ելլէին որմին մէջ ռաշուած ճեղքէ մը: Յարգը, խարը, փայտը գրեթէ այս վառարանին կից էին ու կրակը չուտով պիտի այրէր գանոնք:

Ան խոհանոց իջաւ և օգնութիւն կանչեց, բոյորը անմիջապէս ոտքի ելան և շարժիւ ա-

րազ միջամտութեան՝ կարելի եղաւ կրակը չուտով մարելը:

«Կը տեսնե՛ս, ըսաւ ագարակագանուէին իր ամուսնոյն, որ մեր բարի գործը վարձաբաւուցաւ, եթէ այս տղան պատուարած չըլլայինք՝ կրակը պիտի հրդեհէր բոյորը:

— Բարիք մը երբեք չի կորուիր, պատասխանեց գիւղացին»

Այդ օրը Վարանթէն վայելեց այնքան՝ որքան թոյլ կու տային այս ազնիւ մարդոց միջոցները, և մեծ սիրտ մը զոյց տուին անոր:

Բայց փոքրիկ հովիւին համբերողութիւնը և նկարագրի ուժը ցուցնելու համար պէտք է պատմենք անոր տառապանքը, որուն մէջ ան կը մնար ուրի՛ ի վառահոյ թիւնով ասոնք էին որ Վարանթէնի արմեցուցած էին փառասոր և բարօր ապագայ մը, այս վարձութիւններն էին որ կազմեցին հպարտութեան, ծալութեան և աստիքութեան յաղթելու տրամադիր իր սիրտը, թէև ասոնք կարճ տեւած էին և չուտով անոնց յաջարկած էր բարեբաղդութիւնը:

Քանի մը շարաթ քայլել յետոյ ան չկրցաւ տոկալ սառնաշունչ ցուրտին, ունեցաւ սաստիկ դիտու ցաւ մը և զժուարաւ կրցաւ ինքզինքը քաշքշել մինչև զաշտերուն մէջտեղ մեկուսացած ագարակ մը: Դուռը զարկաւ՝ երբ զիշերը հասած էր: Ազնիւ գիւղացի մը եկաւ բանալու:

«Իր պաշտօնիմ, ըսաւ տղան, գիշերուան համար պատասխարան մը տուէր Յուբուտէն սառած եմ և սոսկայի կը տառապիմ, կարծես պիտի իյնամ» եթէ չզոտակիմ ու շտաքնամ»

Կարեկից ազարակապանը առաջնորդեց ոչխարներու դոմբ, ուր այս կենդանիներուն տաքութիւնը զինքը վերկենդանացուց և իր վրայ տիրող ընդարմացումը ցրեց: Յաջորդ առաւօտ ազարակապանը եկաւ հարցնելու թէ գիշերը ինչպէս անցուցած էր, բայց սարսափեցաւ՝ տեսնելով որ տղուն աչքերը տենչէն կը փայլէին և զէմքը ուռած էր:

«Ոնեղճ տղաս, ըսաւ ան, կը տեսնեմ որ ծանրը հիւանդ ես, ինչպէ՞ս պիտի կրնամ քեզ խնամել՝ երբ հազիւ գոյութիւնս կը պահեմ, մանաւանդ ըմիչկէ և ամէն օգնութիւնէ հետի այսպիսի ազարակի մը մէջ»:

Վարանթէն պատասխանելու կարողութիւն չունէր: Գիւղացին անոր վրայ ձգեց չին հագուստներ և մինչև բաղուկները դայն՝ ծածկեց աղբով: Աղբին ու գոմին մեղմ տարութիւնը յառաջ ընթին արտաշնչութիւն մը որ նպաստեց հիւանդութեան եռումին: Այխարները կը պատմէ Վարանթէն իր Յիշատակներուն մէջ, յաճախ կու դային իր մօտ և կը գգուէին զինքը՝ լիզելով իր զէմքը:

Երբ ապաքինումը սկսաւ և փոքրիկ հովի-

ւր կրցաւ քիչ մը սնունդ առնել, բարի ազարակապանը ամէն օր իրեն կը բերէր շատ տաք վտիտ ապուր և սոսկայի չորցած հացի կտոր մը: Յուբուտը այնքան սաստիկ էր որ ամբողջ գիշերը Վարանթէն կ'արթննար՝ յանկարծակի բարձրացող որստուժի նման սոսկայի ազմուկներէ:

«Այս գիշեր ի՞նչ պատահեցաւ, կը հարցնէր առաւօտուն իր հիւրընկալին:

— Սառ, կը պատասխանէր ան, այնքան ուժով եղած է որ անագին մեծութեանով քար մը կտորած է և պարտէզէն շատ մը ծառեր, կաղնի, ընկուզենի, և այլն, պայթած և մինչև իրենց արմատը ճեղքուած են:

— Աւա՛ղ, պիտի փճանան, կը գոչէր հովիւը:

— Կը վախնամ ատկէ, որովհետև այն բոլորը որ մեր սնունդին կրնան ծառայել նոյնիսկ պողատու ծառերը, բոլորը այս անգորի ցուրտէն կը փճանան»:

Երբոր հիւանդը ի վիճակի եղաւ իր աղբէ անկողինը թողլու, ազարակապանը ըսաւ անոր.

«Ոնեղճ տղաս, շատ վտիտ պարէն մըն է որ կրնամ քեզի մատակարարել ամէն օր, այսուհանդերձ այդ ալ ինծի համար ծանր բեռ մըն է, ալիւրը կը պակսի: Գու ախուր կացութեանդ մասին ժողովրդապետին խօսած եմ, որ մեր ազարակէն երեք քառորդ փարսախս հետուն է, և ան հաւանած է քու հողոյ ստանձնել և քեզ

ժողովրդապետարան փոխադրեր, ուր այստեղէն աւելի լաւ խնամք պիտի ընդունին»

Պզտիկ հովիւը իր յարգէ անկողինէն հանեցին, տաք լաթերով փաթթեցին և իշու մը վրայ կապեցին շրջապատելով յարգի խուրձերով: Այսպէս զայն առաջնորդեցին մինչև գիւղը, բարեգութ մարդ մը զայն բռնած էր որ չիյնայ: Այս կարճ ճամբորդութիւնը անտանելի եղաւ և հիււանդը ժողովրդապետին քով հասաւ կէս մը սառած, բայց լաւ խնամք ընդունեց, իրեն տրամադրեցին սենեակ մը և լաւ անկողին մը, ուր վերադառաւ իր ուժերն ու առողջութիւնը: Շուտով օղը մեղմացաւ և վախճնեց, այսքան զբթասիրտ կերպով զինքը դարմանող բոլոր մարդոց շնորհակալութիւն յայտնելէ յետոյ, բռնեց իր ճամբան դէպի անձանօթը:

### 3.— ԱՊՍԿԱՆ ԼԱԻԱԳՈՅՆ Կ'ԵՐՆԻԻ

Անցաւ Շամբաների ողորմելի մեծ դաշտերը, որոնք արդէն իսկ աղքատ, այս միջոցին ողբալի էին՝ ձմեռուան և պատերազմին պատճառով: Գիւղերը բաղկացած էին խճիթներէ՝ ծածկուած խողանով և եղէգով, ասոնք գիւղացիներուն խզճալի ապաստան մը միայն կ'ընծայէին: Վախճնեց շտապով փախաւ այս դժբաղդ տեղէն, ուր ոչ ոք կրնար իրեն օգնել:

Հասաւ վերջապէս Լորէն, աւելի հարուստ ու աւելի բարեբեր երկիր, ուր բազմաթիւ ագարակապաններ իրեն կը վստահէին իրենց հօտերուն պահպանութիւնը: Այսպէս ան շահեցաւ զիչ մը դրամ, ինչ որ թոյլ տուաւ իրեն շարունակել իր ճամբան՝ լաւագոյն գիրք մը գտնելու ի խնդրո:

Էստ ըստ ըստ կ'երթալով, ամառուան գեղեցիկ օր մը, ան հանդիպեցաւ Լիւնէվիլէն ոչ հեռի, ձեր մենակեացի մը, որ այդ տեղացիները կ'անուանէին եղբայր Բալէմոն: Ան նստած էր թաւ ծառերով հովանաւորուած քարայրի մը մ'ուտքը, պաղ ու յտակ ջուրով առուակ մը կը հոսէր մօտակայ մարգագետնի մը մէջէն, զանազան բանջարեղէններ անկուած պարտէզի մը քով:

Վախճնեց, երկար քալելէ յոգնած և անօթութեանէ և ծարաւէ մղուած, վանականին մօտեցաւ, որուն դէմքը կը ներշնչէր բարութիւն ու քաղցրութիւն:

«Ի՞նչ կը փափագիս, տղաս, հարցուց անոր եղբայր Բալէմոն»

— Հաճեցէք, հայր, թոյլ տալ ինծի նստիլ ձեր քով այս նստարանին վրայ:

— Ուրեմն դուն չա՞տ յոգնած ես:

— Այո, արեւածագէն ի վեր կը քալեմ:

— Եւ վստահ եմ որ անօթի ես:

— Այո, անօթի ու ծարաւ:

—Չժրաղղարար ունիմ միայն այն՝ ինչ որ  
ուզած են ինձի տալ զթատիրտ մարդիկ, ահա,  
ս'ո այս հացի կտորը՝ որ գիւզէն ըերած են ին-  
ծի և այս պտուղները՝ իմ պարտէզէս Այս առ-  
ուակի մաքուր ջուրը պիտի կրնայ յագեցնել  
ծարաւը:

—Ասիկա փափագածէս աւելին է, հայր, և  
երջանիկ պիտի ըլլամ ձեզի պէս կարենալ ապ-  
րելու համար այս խաղաղ և դաշտային ապաս-  
տանարանին մէջ:

—Ուրեմն ընտանիք չունի՞ս:

Փոքրիկ հովիւր պատմեց իր արկածները  
բարի մենակեացին, որ յուզուած անոր կրած  
նեղութենէն ու քաջասրտութենէն, ըսաւ.

«Եթէ կ'ուզես՝ կրնաս քու երկար ճամբոր-  
դութիւնդ հոս ընդհատել: Ես տարիքս առած եմ,  
հիմա մեծ նեղութիւնով կը կատարեմ նուիրա-  
հաւաքումներս աւաններէն ու զիւղերէն, կը  
տեսնես նոյնպէս այս պարտէզը, զայն մշակելու  
համար օգնականի մը պէտք ունիմ: Եթէ իմ  
պարզ և սակաւապետ կեանքս քեզ չի խորչե-  
ցըներ, կեցիր ինձի հետ:

—Ո՛հ հայր իմ, պատասխանեց փոքրիկ հո-  
վիւր, ձեր շնորհը մեծ գոնունակութիւնով կ'ըն-  
դունիմ, քանի որ կ'ուզէք պահել զիս՝ վստահ  
եղէք որ հաւատարմօրէն պիտի ծառայեմ ձեզս:

Այս վայրկեանէն Վալանթէն տեղաւորուե-

ցաւ. քարայրին մէկ անկիւնը: Ան գիւղերը կ'եր-  
թար ապրուստի համար, առուակէն ջուր կը ըն-  
րէր, և ամէն օր վանականը իրեն կը սովրեցնէր  
պարտէզի զանազան տունկերուն մշակումը, երբ  
ղրօսանքի քանի մը վայրկեան ունենար՝ կը սի-  
րէր նստիլ քարայրը ծածկող ժայռի մը վրայ և  
պիչ պիչ դիտել այն անհուն համայնապատկերը  
որ կը տարածուէր իր աչքի առաջ, հեռուն վոժ  
լեռներուն կապոյտը որ լորէնը կը զատէր Այ-  
դասէն, աւելի մօտը Մէօրթ գետը ծածկուած նա-  
ւակներով և լաստերով, կանաչ անտառներն ու  
մարգագետինները, հովիտի ցանուցիր գիւղերը:

Վալանթէն այս կեանքէն չափազանց հա-  
ճոյք կը զգար, բայց, շուտով, նոր վանական մը  
զրկուեցաւ եղբայր Բալէմոնի գերազասին կողմէ  
իւր ընկեր ծառայելու համար անոր, և փոքրիկ  
հովիւր ստիպուեցաւ իր տեղը տալ անոր:

«Շատ կը ցաւիմ, ըսաւ իրեն մենակեացը,  
քեզ արձակել ստիպուած ըլլալուս համար, ահա  
յանձնարարական նամակ մը իմ գերազասիս և  
Սէնթ-Աննայի մենակեացներուն ուղղուած, ու-  
րոնց տունը կը գտնուի կիւնէվիլէն կէս մղոն  
հեռուն: Իմ անունովս ներկայացիր և ընդունե-  
լութիւն պիտի գտնես»:

Վալանթէն ստուգապէս մեծաւորէն և Սէնթ  
Աննայի կրօնաւորներէն լաւագոյն ընդունելու-  
թիւն մը գտաւ: Ցան զանազան աշխատանք-  
ֆ. 2, Գ. 2



նեսով զրազած՝ ան հոն աւելի ընկերակից մը  
նկատուած էր քան ծառայ մը

Իր աշխատանքը լրացնելէ յետոյ բաւական  
պարապ ժամանակ կ'ունենար, այնպէս որ կրօ-  
նաւորներէն խնդրեց որ իրեն դատ տան, ինչ որ  
չափազանց պատրաստակամութիւնով կատար-  
ուեցաւ Ան նախ ուղեց իր գիրը չտկել և ասոր  
համար գիրի օրինակին վրայ կը դնէր ապակի  
մը ու անոր վրայ կը գրէր տակէն տեսած գի-  
րերը Այսպէս յաջողեցաւ ուղիւզ գրել սովորը

Վանականները փոքրիկ մատենադարան մը  
ունէին Վալանթէն հոն գտաւ համառօտ թուա-  
բանութիւն մը և այս ուսումը մինակը սովորե-  
ցաւ, ինչ որ շատ սղաք դայն հասկնալու հա-  
մար մեծ նեղութիւն կը կրեն Ան հաճոյք կը  
զգար նաև գիշերը քննել աստղերը և ուսումնաս-  
սիրել երկինքը, բայց դիրքի պակասէն չէր կրնար  
վերածանչնալ զանոնք: Հակառակ ասոր ան կը  
հետեւէր մոլորակներու շաւղին և աւելի դիւրու-  
թեան համար ընտրած էր անտառի ամենարար-  
ձըր կաղնին Անոր գագաթը շինած էր տեսակ  
մը բոյն՝ բաղկացած զանազան իրար հիւսուած  
ճիւղերէ: Ան կը տեղաւորուէր այս կողովին մէջ  
և ամբողջ ժամեր կ'անցնէր դիտելով աստղերը,  
անոնց շարժումը և զանազան դիրքերը

Օր մը ան Լիւնէվիլ զրկուեցաւ, ուր տօ-  
նավաճառ տեղի կ'ունենար: Իբ խնայութիւնն

բուն մէկ մասը միասին առած էր գիրքեր գնե-  
լու համար Ապակեփեղկի մը մէջ տեսաւ երկ-  
նային քարտէզ մը ուր աստղերը ցուցուած էին  
իրենց անուններով և մեծութիւններով: Չայն  
գնեց, ինչպէս նաև շատ մը ուրիշ աշխարհա-  
գրական քարտէզներ:

Լիւնէվիլէ դարձին եռանդուն կերպով նը-  
ւիրուեցաւ աստղերու դիրքին ուսումնասիրու-  
թեան Ան յաջողեցաւ շնորհիւ կրօնականներէն  
մէկուն՝ որ իրեն ցոյց տուաւ ռեւուական աստ-  
ղը և փոխ տուաւ կողմնացոյց մը Ան կարգաց  
նոյն ատեն Պլուարքոսի նշանուոր մարդոց  
կեանքը և մատենադարանի միւս գիրքերը: Բայց  
ամէնէն աւելի աշխարհագրութիւնը կը սիրէր:

Օր մը երբ Լիւնէվիլի Գարմերու վանքը  
մտաւ, տեսաւ կրօնաւոր մը, որ նստած ծառու-  
ղի մը խորը, կը կարդար աշխարհագրութեան  
գիրք մը:

«Ո՛րքան երջանիկ պիտի ըլլայի՝ եթէ այս-  
պիսի գիրք մը ունենայի, գոչեց Վալանթէն:

— Է՛հ լաւ, բարեկամս, սիրով քեզի փոխ  
կու տամ զայն և եթէ կարգ մը մանրամասնու-  
թիւններ քեզ մութ թուին, մի քաջուիր ինծի  
հարցնելու»

Ի ձեռին ունենալով այս գիրքը ու իր  
քարտէզները, փոքրիկ հովիւը կրցաւ խորապէս  
ուսումնասիրել այս գիտութիւնը որուն կը տեն-

չարս Երր մեկնաստանի մօտակայ անտառը կ'երթար, միասին կ'առնէր զիրքն ու քարտէղները և զանոնք դեպիւնը փոխելով անոնց արեւելումը կ'ընէր իր կողմնացոյցով: Բայց իր գիրքի և քարտէղի սէրը առաւել ևս կ'աճէր: Չանոնք զնելու համար դրամ պէտք էր, կրցաւ այս դրամը ձեռք բերել՝ որսալով աղուէսներ, նապաստակներ, թռխորներ (սամսար), կուզեր, որոնց մուշտակները կը ծախէր Լիւնէվիլի մուշտակագործներուն կարճ ժամանակի մէջ ան կրցաւ հաւաքել երեսուսուն-քառասուն էքիւ (ֆրանսական հիւն դրամ) և մեծաւորէն նանսի երթալու հրաման խնդրեց:

«Ի՞նչ կ'ուզես ընել նանսի, հարցուց վանականը:

— Կ'ուզեմ երթալ գիրքեր գնելու համար:

— Այդ լաւ է, բայց ուշադրութիւն ըրէ անոնց ընտրութեան և նայէ որ գրավաճառները քու պղտիկութիւնդ չշահագործեն՝ շատ բարձր գին պահանջելով:

— Ձեռքէս եկածը պիտի ընեմ,» պատասխանեց վալանթէն:

Նանսի հասնելուն ան զանազան դրատուններ մտաւ և հարցուց իր հաւնած քանի մը գիրքերու գինը: Այս գինը իրեն տարապայման թուեցաւ ու խրտչեցաւ:

«Աղքատ եմ, բուն գինը ըսէք, կ'ըսէր, այս գիրքերուն շատ պէտք ունիմ սովրելու համար»:

Բայց գրավաճառները անկարեկիր էին: Մէկը միայն, Թրիւէն անուշով Պրըթոն մը որ եկած նանսի հաստատուած էր, վալանթէնի ազանքէն ազդուեցաւ: (Աւելի յետոյ կըր վալանթէն Լորէնի դքսական մատենադարանի կարող տնօրէնը եղաւ: չիչեց այս արժանաւոր մարդը և զայն իշխանական գրավաճառ անուանեց ի վարձ իր ուղղամտութեան):

Թրիւէն գրավաճառը իրեն լաւադոյն գիտով ծախեց գիտութեան, պատմութեան, աշխարհագրութեան, գրականութեան գիրքեր և աշխարհագրական քարտէղներ: Բայց այս բոլորին գինը՝ վալանթէնի ունեցած դրամէն շատ կ'անցնէր:

«Յանի մը գիրք ետ առէք, ըսաւ անոր, բոլորը վճարելու համար երեսուն ֆրանք մը կը պակսի դրամ»:

— Լաւ, բարեկամո, այս երեսուն ֆրանքը թող պարտքերնիդ մնար: Տարէք այս բոլոր գիրքերը, քանի որ այնքան պէտք ունիք անոնց կը վճարէք՝ երբոր դրամ ունենաք:

— Պարոն, պատասխանեց վալանթէն, այսչափ մեծ քարութեան համար ամօթով ու երախտապարտ եմ, բայց ինչպէ՞ս կ'ենաք այնքան մեծ վստահութիւն ունենալ վրաս՝ երբ զիս ոչ տեսած էիք և ոչ ճանչցած:

— Պատուաւոր տղու մը զիմագծութիւնը

սենիք, պատասխանեց զրաւաճառը և ձեր ուսման սէրը վրաս խորապէս ազգած է. կը տեսնեմ որ զիս խարել չէք ուղերս»

Փոքրիկ հովիւը այս ազնիւ մարդուն շնորհակալութիւն յայտնեց և հետիոտն բռնեց Լիւնէվիլի ճամբան Գիրքերու ծրարին բեռին տակ կ'ըսած ան քաջասրտութիւնով կտրեց երկու քաղաքները բաժնող հինգ փարսախ ճամբան

#### 4.— ԼԱԽԱԳՈՅՆԷՆ ԼԱԽԱԳՈՅՆ

Օժտուած բոլոր անհրաժեշտ գիրքերով զեկաւարուած բարի վանականներէն, որոնց հետ կ'ապրէր աւելի իբր աշակերտ քան ծառայ, Վալանթէն իր ուսման մէջ մեծապէս յառաջդիմեց: Որովհետև ան բնական պատմութիւնով ալ կը զբաղէր, կը սիրէր պտտիլ Սէնթ-Սեննայի գեղեցիկ անտառները:

Աշնանային օր մը անտառներուն մէջ կը թափառէր հիանալով այս հղանակին բնութեան տուած զանազան գոյներուն վրայ և կը քաղէր դեղնած տերեւներուն տակ ծածկուած վերջին տունկերը՝ երբ յանկարծ նշմարեց փայլուն առարկայ մը թաղուած տերեւներու կոյտի մը տակ՝ որ կը վերցնէր Առաւ զոյն. շատ արուեստագիտական կերպով աշխատուած երեք երեսներով ոսկիէ կնիք մըն էր:

Երբ ազատ եղաւ՝ Լիւնէվիլ գնաց և կնիքը ջրոյ տուաւ ժողովրդապետին:

Վեսիլա հիանալի արուեստի գործ մըն է, ըսաւ ժողովրդապետը, բայց ինչպէ՞ս գտնել զայն կորսնցնող մարդը:

— Կարելի է լաւ միջոց մը պիտի ըլլայ յարեց Վալանթէն, յայտարարել քարոզին մէջ որ ես այսպէս բան մը գտած եմ և զայն կորսնցընողին յանձնելու համար կը պահեմ կնիքը:

— Հրաչայի գաղափար, տղաս, այս գիւտը պիտի յայտարարուի յառաջիկայ կիրակիի քարոզին մէջն:

Քանի մը օր յետոյ ձիաւոր մը եկաւ զարնել Սէնթ-Սեննայի մենաստանին զուռը:

«Հո՞ս է, հարցուց ան, որ կը գտնուի Վալանթէն ժամըրէ Տիււլալ անուանով տղայ մը:

— Այո, պարոն:

— Կ'ուզեմ իր հետ խօսիլ»:

Վալանթէնին կանչեցին, որ անմիջապէս ներկայացաւ օտարականին:

«Դուք կնիք մը գտած էք, ըսաւ ան:

— Այո, պարոն:

— Այդ կնիքը ինձի կը պատկանի, հանեցէք յանձնել:

— Շատ լաւ, պարոն, բայց պէտք է ինձի ՅՄԻՅ տաք որ այս կնիքին տէրը զուք էք: Իր երեսներէն մէկուն վրայ զինանշան մը կայ:

հաճեցէք, խնդրեմ, կարդալ զայն տոհմանչանի  
գէտութեան համեմատ

—Տղատ, կը կատակէք միթէ կը ճանչնա՞ք  
տոհմանչանր:

—Չեմ կատակեր, պարոն, եթէ ինձի չբա-  
ցատրէք այս կնիքի զինանչանները, պիտի չկա-  
րենաք ստանալ զայն»

Ձիաւորը, անակրնկալի եկած այս սղուն  
համարձակ և վճռական շեշտէն, զայն նկատած  
ըլլալով անուս խեղճ գիւղագի մը, շատ մը հար-  
ցումներ ուղղեց անոր տոհմանչանի և ուրիշ  
զիտութիւններու վրայ: Վալանթէն անոնց պա-  
տասխանեց այնքան ճշգրտութիւնով և վստահու-  
թիւնով, որ հիացուց իր վրայ:

«Հաւ, բարեկամս, գոչեց ան, կը տեսնեմ որ  
դուք լաւ ուսած էք և կը պատասխանեմ ձեր  
փափագին»

Ձիաւորը բացատրեց կնիքին վրայ փորա-  
գրուած տոհմանչանը և Վալանթէն առանց  
դժուարութեան յանձնեց կնիքը, ստանալով վե-  
հանձն վարձատրութիւն մը:

«Բարեկամս, ըսաւ ձիաւորը, ձեզի ծանո-  
թանալու շատ ուրախ եմ. երբեք չէի կարծեր  
այս մենաստանին մէջ հանդիպիլ ձեզի պէս այս-  
քան ուսեալ երիտասարդ մէկու մը: Կ'սեղէ՞ք  
ամէն կիրակի էիւնէվիլ զալ ինձի հետ ճաշելու,  
կը խօսինք ձեր ուսման վրայ և այն գիրքե-  
րուն մասին որոնց պէտք ունիք»:

—Կը խոստանամ զար, պարոն, որովհետեւ  
այս այցելութիւնները ուսմանս պիտի նպաստեն»

Վալանթէն իր խոստման մէջ չթերացաւ և  
իւրաքանչիւր այցելութեան՝ իր նոր բարեկամը  
իրեն կու տար վեց ոսկինոց էջիւ մը: Այս վե-  
հանձն պաշտպանը, որ պարոն Թորսթէր կը կոչ-  
ուէր, հարուստ և ուսեալ մարդ մըն էր: Ան  
չբռնացաւ միայն փոքրիկ հովիւն կացութիւնը  
բարւոքելով, այլ նաև տուաւ անոր լաւ խոր-  
հուրդներ իր ուսումներուն և գիրքերու ընտ-  
րութեան համար: Գիրքեր ունենալու իղձը այն-  
քան մեծ էր Վալանթէնի մէջ որ չուտով ու-  
նեցաւ 400 հատորնոց մատենադարան մը:

Ան իր բոլոր դրամը կը յատկացնէր երկու  
նպատակի, օգնել իր մօր, որուն կը զրկէր կա-  
նոնաւորարար իր թոշակին մէկ մասը, և զար-  
գացնել իւր ուսու՞ը: Իր հազուատներուն համար  
կը ծախսէր անհրաժեշտ միայն և հակառակ էր  
բարեբարին վրայ տեսած պիւճանքին ու իր  
դիւրութիւններուն որ օրէ օր կ'աւելնային, ան  
հազուա՞ մնաց փոքրիկ գիւղացիի նման, հազ-  
ներով միշտ տրեխ և կոշտ կտաւէ հազուատ Բո-  
լոր անոնց որոնք յանձնառու կ'ըլլային նուազ  
գեղջկական հազուատ գնել իրեն համար, ան կը  
պատասխանէր.

«Ամէն րանէ առաջ շատ մաքուր կը պա-  
հեմ ինքզինքս, բայց չեմ կարճրիլ իմ տրեխ-

ներուս ո հովիւի հագուստներուս համար ինչո՞ւ հագուելու համար աւելորդ ծախս Գողու-թիւն ըրած ըլլայ կը կարծեմ գործածելով իմ վաստակէս սու մը իսկ՝ բարի մօրս օգնելէ և ուսումս աւելցնելէ տարրեր նպատակի:

Այսուհանդերձ, աւելի ուսանելով, կամաց կամաց հասկցաւ որ չէր կրնար մնայ այն նուսաստ պայմաններուն մէջ ուր կը գտնուէր:

«Արեւի տղաս, բաւ օր մը մենաստանի մեծաւոր, սեփական միջոցներովք ստացար ընդարձակ և զանազան ծանօթութիւններ, այժմ բաւարար կերպով զարգացած ես դրաւելու համար պատուաւոր դիրք մը և քու նմաններուդ ծառայութիւն մատուցանելու համար: Դուն չես կրնար մնայ հովիւի վիճակին մէջ՝ որ այլևս քեզի անպատշաճ է:

— Ես արդէն անդրադարձած եմ ձեր ըսածներուն, պատասխանեց Վարանթէն, և իմ մտադրութիւնս էր ուսումներս շարունակել և ընդարձակել համալսարանի մը մէջ, ինչ ուսանալու համար աստիճաններ՝ որ կը բանաս ասպարէզները, բայց ասոր համար շատ դրամ պէտք է և ես իմ արձեւտիս աշխատելով չեմ կրնար հայթայթել հարկ եղած գումարը:

— Ատոր վրայ պիտի խորհիմ, ըսաւ մենակեացը, և քեզ օգնելու միջոցներ պիտի գտնեմ: Առտու մը մատաղատի հովիւր Աէնթ-Ան-

նայի անտառի ծառերէն մէկուն տակ տարածուած էր Առջևը փռուած էին գիրքեր ու քարտէզներ, որոնք ա՛յնքան յափշտակուած ուշադրութիւնով կ'ուսումնասիրէր՝ որ չնչմարեց երկու օտարականներ, մէկը դեռ երիտասարդ և միւսը հասուն տարիքով, որոնք իր քով ոտքի մեծագոյն անակընկալով զինքը կը դիտէին:

«Ի՞նչ կ'ընես հոգ, լարեկամս, հարցուց տարեցը:

— Ինչպէս կը տեսնէք, պարոն, պատասխանեց Վարանթէն՝ քաղաքավարի կլկելով, կ'ուսումնասիրեմ այս քարտէզները:

— Բայց միթէ բան մը կրնա՞ս հասկնալ ատոնցմէ:

— Լաւադոյնս ի դործ կը դնեմ և միայն հասկցած բաներովս կը գրագիմ:

— Եւ այս վայրկենիս ի՞նչ կը փնտռես այս քարտէզներուն վրայ:

— Կը փնտռեմ ամենադիւրին և ամենակարճ միջոցը Քէպէք երթալու:

— Քէպէք: Եւ ի՞նչ ընել կ'ուզես:

— Իմացայ որ այդ քաղաքին մէջ համարտարան մը կայ և կ'ուզէի ինչ երթալ ուսումներս շարունակելու համար:

— Բայց ատոր համար աշխարհի ծայրը երթալու պէտք չունիս, Ծրանայի մէջ ալ համարտարաններ կան, աւելի լաւ և քիչ հեռու:

—Գիտեմ ապիկա, բայց ինձի ըսած են որ Քէպէքի մէջ աղքատ ուսանողները ձրի կ'ընդունուին, և որովհետեւ ես ուսման համար վճարելու միջոց չունիմ, մտածած եմ հոն երթալ»

Այս միջոցին որսորդներու ստուարաթիւ խումբ մը հասաւ և մեծացոյն յարգանքի արտայայտութիւնով շրջապատեց երկու անձանօթները Երկուքէն աւելի երիտասարդը Լորէնի զուքսին տղան Ֆրանսուա իշխանն էր՝ որ աւելի յետոյ Աւստրիոյ կայսր եղաւ, միւսը իր վերակացուն կոմս Վիտամբիէրն էր Այս անտառը որտի եկած ըլլալով իրենց ճամբէն քիչ մը շեղած էին և դիպուածով եկած մատապատի հովիտին առաջ:

Կամօր Վալանթէնի ուղղեց զիտութիւններու, պատմութեան, աշխարհագրութեան և այլնի վրայ բազմազան հարցումներ: Ան պատասխանեց մտածութիւնով և ճշգրտութեամբ:

«Ձեզ կը հարձաւորեմ ձեր հմտութեան համար, ըսաւ երիտասարդ իշխանը, շուտով իմ աւետիսս պիտի բնորոշուիք»

Լեւնէվիի պայտառ դատարարով իր հօր, Լորէնի Լէսրայտ զուքսին պատմեց իր տեսածը:

«Աէնթ-Աննայի անտառին մէջ հանդիպեցանք, ըսաւ ան, գեռատի հովիւի մը որ պիտոյր էր տիրանայ առանձինն ուսանելով, զորս մանաթի գիտութեան մը: Մենաստանի մեծա-

ւորը, որուն հարցուցած էինք, բուազոյն տեղեկութիւններ տուաւ: Կը ինչորեմ, հայր, որպէսզի զայն ձեր պաշտպանութեան տակ առնէք և արտօնէք զիս անոր ապագայի հոգը ստաննելի:

Գուքօր հաճոյքով ընդունեց երիտասարդ իշխանին խնդիրքը:

Գեղեցիկ օր մը վեց ձիով շքեղ կառք մը կեցաւ մենաստանին դրան առջև. Վիտամբիէր կոմսը անկէ իջաւ և ուղեց տեսնել Վալանթէնը:

«Քարեկամս, ըսաւ անոր, Լորէնի զուքսը և իր որդին ձեզ իրենց պաշտպանութեան տակ առած են և պիտի հայթայթեն ձեր ուսումը շարունակելու և լրացնելու միջոցները: Եկած եմ իրենց կողմէ ձեզ պալատ առաջնորդելու»

Հիւրիներու պատմութեան չի՞ նմանիր, երբ խեղճ տղայ մը խրճիթէն յանկարծ կ'անցնի շքեղ պալատ մը: Բայց ինչ որ հոս պատմեցինք՝ իրական է, և հիւրիները որ համեստ հովիւ մը այսպէս բարձրացուցած են՝ աշխատանքը կամքը և պատուաւորութիւնն են: Այս հիւրիները ամենակարող են, և առանց անոնց տղայ մը չէ կարող մտնել յաջողութեան շաւղին մէջ:

5.— ԱՇԽԱՍՈՆՔԻ ԵՒ ՅԱՐԱՏԵՒՈՒԹԵԱՆ  
ՅԱՂԹԱՆԱԿԸ

Վալանթէն թեւակոխած էր իր քսաներորդ տարին և չորս տարիէ ի վեր կը բնակէր Աէնթ-

Աննայի մեկնաստանը: Ան խոր յուզումով թողուց իր բարի տէրերը, և աւելի յետոյ, երբ ի վիճակի եղաւ, գիտցաւ փոխարինել երախտագիտութիւնով իր ընդունած բոլոր բարիքները:

Լորէնի դուքսը, չրջապատուած իր պալատականներով, ընդունեց Վալանթէնը բարութիւնով և հմայուեցաւ անոր համեստ կեցուածքէն ու մտացի պատասխաններէն:

«Բարեկամս, ըսաւ ան, վաղը Բոնիթ-ա-Մուսոնի գոլէճը պիտի մտնէք. ասիկա իմ դքսութեանս մէջ լաւագոյնն է: Դուք հոն պիտի դռնէք ամէն միջոց ձեր ուսումը լրացնելու»:

Վալանթէն երկու տարուան մէջ հոն ստացած էր այն ատենի բոլոր անհրաժեշտ ծանօթութիւնները, ան այժմ պէտք ունէր միայն ճամբորդութիւններու և այն ատենի գիտուններուն ու արուեստագէտներուն հետ շփումի: Դուքսը, երջանիկ որ իր պաշտպանեալին յառաջդիմութիւնները կը վարձատրէ, 1718ին Բարիզ տանելով զայն՝ արքունիքը ներկայացուց:

Վալանթէն օգտուեցաւ իր կայանէն ուսումնասիրելով իրեն համար բոլորովին նոր ընկերութեան մը բարքերը և արուեստները, որոնք խոր սպաւորութիւն մը կը թողուն իր վրայ՝ առանց սակայն փոխելու իր համեստութիւնն ու պարզասիրութիւնը: Բայց մտածում մը կ'իշխէր իր վրայ, իր բարի մօր կարօտն էր այն, ան

չկրցաւ մոռնալ որ Բարիզ զայով մօտեցած է, և դուքսին յայտնեց երթալ զայն տեսնելու իղձը:

«Բարեկամս, ըսաւ դուքսը, ձեր մտածումը ազնիւ սրտի մը գործն է և ինձի հաճոյք կը պատճառէ: Լորէն պէտք է դառնանք, որովհետև կատարելիք ուրիշ ճամբորդութիւններ ունիմ: Շամբաներէն անցած ատեննիս կ'երթաք ձեր մայրը տեսնելու և քանի մը օր հոն կը մնաք»:

Շարաթ մը յետոյ դուքսը իր հետևորդներով ընկնց Լիւնէվիլի ճամբան և Թոննէր հասնելուն Վալանթէնը կանչելով ըսաւ անոր.

«Սիրելի Վալանթէնս, Արթոնէյի մօտն էք, դացէք տեսնել ձեր մայրը և իրեն տարէք ասիկա, սպասելով որ դեռ աւելին ընեմ»:

Դուքսը երիտասարդ գիտունին յանձնեց կարեւոր գումար մը և անոր տրամադրեց երկու ծառայ և իր կառքերէն մէկը: Վալանթէն առանց շուքի գիւղ մտնել կ'ուղէր թէև, բայց չկրցաւ դուքսին կամքին դէմ երթալ:

Տասը տարի անցած էր այն օրէն երբ խեղճ հովիւր, մերժուած ամէնէն, ստիպուած թողած էր իր մայրը և մեկնած՝ բաղդ վնասուելու համար ուրիշ տեղ: Ան մեկնած էր մերկ, առանց դրամի և ստիպուած իւրաքանչիւր օր գթութիւն հայգելու, իսկ այժմ կը վերադառնար հարուստ և սպահով սպազայով, բարեկամ ամենակարող իշխանի մը՝ որուն պալատը կը բնակէր: Այսքան

կարճ ատենի մէջ ի՛նչ տարբերութիւն Եւ այս կը պարտէր իր կամքին ու իր ուսման սիրոյն

Այս տասը տարուան ընթացքին ան օգնած էր իր մօր լայն կերպով և հողագործին տունը առած էր վայելուչ կերպարանք:

Երբ կամքը կեցաւ պապենական տան առջև, վայանթէնի սիրտը ուժով կը բարախէր և յուզու՛մի մատնուած էր: Գիւղացիները հաւաքուած էին կառքին շուրջ: Վայանթէն դուռը ուղղուեցաւ, մայրը արդէն աղմուկէն և թաքուն նախադիտուած մը մղուած դուրս կը վազէր:

«Վայանթէն, սիրելի՛ տղաս, վերջապէս կը վերատեսնեմ քեզ, ըսաւ մայրը և զայն սեղմեց իր բազուկներուն մէջ, հիմա կը մոռնամ այլևս բոլոր նեղութիւններս»

Մայր և որդի առաօրէն կը թափէին ուրախութեան արցունք: Վայանթէն կը կրկնէր.

«Սիրելի՛ մայրս, ո՛րքան ուրախ և երջանիկ եմ ձեր մօտ ըլլալով»

Ի՞նչ որ գիւղացիները յուզուած կ'ըսէին.

«Ասիկա ան խեղճ ու թշուառ վայանթէ՞նն է:

Վայանթէն ամբողջ օր մը իր մօր քով անցընելէ յետոյ այցելութեան գնաց ժողովրդապետին ու ուսուցիչին: որոնք իրեն հանդէպ բարութիւն ցոյց տուած էին, նոյնպէս այցելից բոլոր գիւղացիներուն՝ անոնց ուղղելով առանց բացառութեան, սիրալիբ խօսքեր:

Նախքին հովիւին այցելութիւնը Արթուրէն չ'ամօտ բարեպաշտութիւն մը եղաւ: Վայանթէն յիշելով իր աստատանքն ու գրկուածները ժողովրդապետին ջանձնեց կարեւոր դու՛մար մը գիւղին գեւառախ հովիւներուն համար՝ ըսելով.

«Պէտք է այս աղաքը ձմեռը զարգ յաճախեն, որ օր մը պատուաւոր գիրքի տիրանան»

Քանի մը օրեր իր մօտ մօտ մնալէ յետոյ վայանթէն Լիւնէվիլի մէջ կրկին ընկերացաւ դուքսին: Երբ զայն լիացուց նոր շնորհներով, ան իշխանին մատենադարանապետ և Ակադեմիին պատմութեան բրօքլետօր անուանուելով պայատր ընտանեցաւ Աւստրալները, ընտանի ընտանիքներու զաւակներ, կը վազէին իր գասերուն: Արքունիքը ամենամեծ պայատականներուն մէջ իր անցը ունէր և կը մասնակցէր իշխանական խորհուրդին:

Ինչ որ իր ատենի ինքնակայնելուէն նման Լէոպոլտ դուքսը իր մօտ ունէր գտնած մը և յիմար մը որ զինքը կը զբօսնէին, և լուծախ իրենց տրուած խօսքի ազատութիւնով կ'ըսէին ճշմարտութիւններ՝ որոնք պայատականները չէին համարձակել յայտնել:

Օր մը ամբողջ աւազանին հաւատարմած էր Լիւնէվիլի զղեակը՝ դուքսին շուրջ: Իր յիմարը, Գոլտ, կատակելով կը խաղար՝ իր հեղնանքը արձակելով իր չեխած պայատականներուն:

«Մոյա, ըստ ա՛նոր իշխանը խնդարով, ահա շուրջն հաւաքուած աւագանի՛ն, որոնք երկիրնեքուս պատիւ կը բերեն, կը ճանչնա՞ն բողոքը:

— Այո, ա՛մբողջը տեսայ, աէր իմ, և զանոնք խորապէս կը ճանչնամ, պատասխանեց Մոյա՝ ափնարկ մը նեւեղով ներկայաներուն վրայ:

— Էաւ, քանի որ բողոք կը ճանչնաս, ըսէինձի թէ ո՞վ է անոնցմէ ամէնէն յիմարը:

— Ամէնէն յիմարը, աէր իմ, Վալանթէնն է, յարեց Մոյա անկեղծ շեշտով մը:

Բողոքը առշնչան այս պատասխանին վրայ: «Վալանթէն Տիւվալ, գոչեց զուքսը, բայց ան մարդոց ամենախելացիին է:

— Եո կ'ըսեմ ամէնէն խենթը:

— Եւ ինչի՞ վրայ հիմնած ես կարծիքդ:

— Տիւվալ ձեր բարեկամն է, զուք գայն լիացուցած էք ամէն բարիքով ու պատիւներով, բայց ան բան մը չի պահանջեր, իր դիրքէն չօգտուիք հարստանալու և իշխելու համար սերիչներուն վրայ, մինչդեռ բողոք այս մարդիկը որ ձեզ կը շրջապատեն՝ գիտեն ձեր վատահուծիւնը շահիլ գեղեցիկ խօսքերով: անոնք շուտով կը հարստանան և ոչ մէկ զուարճութենէ կը զրկուին: Ահ, ասոնք չարամիտներ ու խելացիներ են, և այդ խեղճ Վալանթէն Տիւվալը ինձմէ աւելի խենթ է և պէտք է իմ տեղս անցնիս:

Ատիկա ճարտար ու զարտուղի յարգանք մը

եղաւ հանգէտ նախքին հովիւին առաքինութեան, և ցոյց կու տայ թէ հարուստ և շողոզուն արքունիքի մը մէջ Վալանթէնի անշահախընդրութիւնը ո՛րքան մեծ էր:

Հտկառակ իր չնչին յաւակնութեան՝ Վալանթէնի յաջողութիւնը կ'աճէր, բայց զայն կը կը գործածէր իր յուրջ բարիք սփռելու: Զանց չըրաւ երբևք Սէնթ-Աննայի կրօնաւորները:

«Բարի հայրերս, կ'ըսէր անոնց, չեմ մոռնար ձեր բողոքը, անոնց շնորհիւ էր որ յաջողեցայ հասնիլ այս դիրքին: Զեմ ուղեր որ այսօր ան համետ ապաստանարանի մը մէջ մնաք:»

Ու ան շինել տուաւ մենակեացներուն համար ընդարձակ շէնք մը, անոր կողքին գոթական ռճով սիրուն մատուռ մը և մեծցուց անոնց կայուածը՝ գնելով ընդարձակ պարտէզ մը, այդիներ, պաղաստաններ ու մշակելի հողեր:

«Ճշմ, ըստ ա՛ն, կրնաք աւելի զիւրութիւնով ընդունիլ անապտոտան և անապաւէն դժբաղդները, ինչպէ՛ն ըրած էիք ինձի:»

Այս միջոցին մեռաւ Լէորոյտ զուքսը: Իր սրդին, Ֆրանսուս իշխանը, Լորէնի զուքս ըլլալով իր երկիրը վերածեց Թոսքանայի մեծ-զըքսութեան:

«Վերթամ րնակիլ Ֆյորանս, ըստ իշխանը Վալանթէնի, ձեզ հետս կը տանիմ, ձեր արուեստներու ու գրականութեան սէրը այս քաղաքին մէջ պիտի դռնէ անսաման հանք մը:»

Բայց, չուտով, նոր մեծ դուքսը, որ Աւս-  
տրիոյ Մարիա Թերեզայի հետ ամուսնացած էր,  
Աւստրիոյ կայսր եղաւ Ծրանսուս Ա. անունով:  
Վարանժէն տնօր նեակեցաւ զէջի Վիեննա, ուր  
հասաւ ամենարտօժը պաշտօններու և չգաղթե-  
ցաւ կայսեր քով աշխատել:

Վարանժէն կաւարեց զանազան կարևոր  
առաքելութիւններ, որոնց մէջ ան զայց առաւ  
Իմաստութիւն և մեծ ճարտարութիւն Այս ա-  
ռաքելութիւններէն մէկը զինքը տարաւ Բա-  
րիդ, ուր Ծրանսայի Թագաւորէն և գիտուննե-  
րէն գտաւ զայցաւն բնագունելութիւն մը:

Ան այս ճամբարգութենէն օգտուեցաւ վե-  
րաանունելու համար իր մայրը և իր Արթանէյի  
պղտիկ զիւղը, ուր բնակիչները զինքը բնագու-  
նեցին իրր բարերար մը: Հոն համայնքին հա-  
մար շինել ատաւ գեղեցիկ վարժարան մը, ուր  
բնակեցուց ատուցիչը, և զայն օժտեց հարուստ  
մասննադարանով մը ու բաղձաթիւ աշխարհա-  
զրական քարտէզներով:

Այսպէս եղաւ Վարանժէն ժամրէ Տիւվալի  
սքանչելիքով ի կեանքը, որ խեղճ գիմակէ մը  
մեկնելով, 1775ին մեաւ ի փառքով կայսե-  
րական պարտախ մը մէջ, ուր առաջնորդած էին  
զինքը իր ասաքինութիւններն ու չամառ աշ-  
խատանքը:



«ԳԱՐՈՒՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

՝ Գրատուն «Ֆրումոասա»

Tip. „Frumoasa“, Frumoasa (Jud. Ciuc)

Roumanie

Ա. ՇԱՐՔ

1. Փոքրիկ Կարմիր Գլխանոցաւորը
2. Կօչիկ Հաղած Կատուն
3. Ոսկիէ Ժամանակամիջոցին Վախճանը
4. Հէքեաթներ
5. Հէքեաթներ (Բ.)
6. Հէքեաթներ (Գ.)
7. Յովհաննէս Ալթունեան
8. Կապտամօրուսը
9. Հրաշագործ Ձին
10. Ինչպէս Ապագայ կը Շինուի

Այս շարքի իւրաքանչիւր զբօսիկը կը բաղ-  
կանայ 16 էջէ

Գին հատը 7 լէյ, արտասահման 1 ֆրնո. ֆրանք

Բ. ՇԱՐՔ

1. Արտակարգ Տղայ Մը
2. Փոքրիկ Հովիւ Գիտունը

Գին հատը 15 լէյ, արտասահման 2,50 ֆրանք